

ԳԵՂՋՈՆ ՀԱՅՑԵՐԵՆ ՆԵԶՈՒԹԵՆ

Հրատուոր ոսկորներէս սրինգ մը ժեզի
Պիտի կտրեմ, եւ զայն յղկած պիս' ըլլամ ևս
Մինչեւ մահուանը վերջին ժամը՝ տարփակելո,
Որպէսզի միւս իմ արխինիս երգը հոսի,

Եւ դուն ըլլաս հողմնառարտուու եւ մրմնչուն
Խօսիի պէս, եւ աղբիւրի նըման բըխած,
Եւ ըողը մեզ աղամանդի մը լուսամած
Ցոլացընէ խորը մտի հայիններուն :

Դուն կը խօսիս իրեւ պատզամն աստուածներուն՝
Որ ասենօք Երկիրն Հայոց պահպանեցին,
Վարդանեղեղ եւ վրսեմ բոցն ևս Ս.ղօրքին .

Օշականի մէկ շիրմին վրայ բառած մեղուն՝
Որուն թէւերը ոսկենուր դեռ կը պահեն
Մեղրը բաղուած սուրբի մը զինջ ըրուններէն ...

Ա.ՐՄԷՆ ԵՐԿԱՐ

Գ Ե Ր Յ Թ Շ Ո Ւ Թ Ե

Հին վայրեր, այս որքան բաղցրութիւն
Կը դարձնէք, դուք այսօր, ինծի ես,
Ծառ, բուփ, ըմբ, խըրնիք, նիւղ, արանես,
Կողջունէք զիս կանչով մ'անանուն :

Կը լրսեմ արձագանքն ալ ձայնին
Պարմանին որ կըբած է հիմա ...
(Ուլ է որ ձակէի Գիրն իմանայ)
Կեանէ, մոխիրն է այս բու խոստումին :

Հին օրեր, հին սէրեր ես եկէք,
Դարձուցէք ինչ տարիք ձեզի նես,
Մի բողոք զիս այսպէս սըրտարել :

Ես բերէք անցեալը արփաւէս,
Որ նորէն Պատրամիոյլ իր վրսեմ
Ես կեանի Պատմունանը նիւսեմ :

Մ. ՄՈՆՈԽԿԵՍՆ